

ՏԻՐՈՒՆԻ

ՀԱՆԳԻՍՏ ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՖԵԱՆԻ

«ՍԻՈՆ»ի ներկայ թիւը արդէն մամուլի յանձնուած էր, երբ անձնական նամակէ մը ցաւով տեղեկացանք անուկընկալ մահը պաշտօնաթերքիս արժէքաւոր աշխատակից, ներհուն մտաւորական եւ բազմավաստակ հեղինակ Տիար Գրիգոր Ա. Սարաֆեանի՝ որ տեղի ունեցած է Յունուար 21-ին ի Ֆրէզնօ։ Թաղման տխուր արարողութիւնը կատարուած է Յունուար 25-ին, Ֆրէզնոյի Ս. Պօղոս Հայաստանացի եկեղեցիին մէջ, եւ մարմինը ամփոփուած նոյն քաղաքի «Արարատ» գերեզմանատունը։

Հանգուցեալը ծնած էր 1880 Յունիս 20-ին, Այնթապ. եւ նախակրթութենէ ու տեղւոյն Ամերիկեան գոյէնէ։



Զրջանաւարտ ըլլալէ ետք անցած էր Ամերիկայի Միացեալ Նահանգներ, եւ 1913-ին ելլլ համալսարանէն ստացած էր «Պսակաւոր Աստուածաբանութեան» տիտղոսը։ Հետեւած էր նմանապէս Գոլմպէիա համալսարանի հոգեբանական ու մանկավարժական ճիւղերուն։

Ապա ծննդավայրը վերադառնալով ուսուցչական պաշտօն վարած էր կիլիկեան ճեմարանին, Ատենական եւ Վարդանեան վարժարաններուն եւ Հասակայլլիի նախակրթարանին մէջ։

Մեծ Եղեռնի սարսափները ճաշակելէ ետք անցած էր Միացեալ Նահանգներ։ 1921-էն սկսեալ վարած էր Հ. Բ. Ը. Միութեան Գալիֆորնիոյ շրջանի վարիչ-Քարուղարութիւնը 33 տարի անընդհատ։

Հանգուցեալը երկտասարդ տարիէն սկսած էր աշխատակցիլ զանազան կրօնական եւ ազգային թերթերու։ Հեղինակն էր մեծ ու փոքր տասնչորս երկերու, բոլորն ալ կրօնական եւ ազգային թիւեր շօշափող։

Իսկ իր վերջին հեղինակութիւնը, «Բեմը եւ հաւատքի ցոլեր», սկսած էր տպուիլ Սրբոց Յակոբեանց Տպարանին մէջ։

Թող Բարձրեալն Աստուած յաւիտեանական հանգիստ եւ խաղաղութիւն պարգեւէ իր ազնիւ հոգիին, եւ հանգուցեալի այրիին ու բոլոր պարագանբուն պարգեւէ երկնային մխիթարութիւն։

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։